

ՓՈԽԱԿԱՆ ԽՄԲԸԳՐԱԿԱՆԻ

ԿՐՈՆԱԿԱՆ ԻՏԵԱԼՆ Է ՍԶԳԻ ՄԸ ԿԵԱՆՔԻՆ ԲԱՐԳԱՒԱՃՈՒՄԻՆ ՄԵԾԱԳՈՅՆ ԱԶԴԱԿԱԾ

«Ո՞ ասցէ ի Սիօնե զփրկութիւն Խորայէի, ի դարձուցանել Ցեսար զգերութիւն ժողովրդեան իւրոյ» (Սաղմոս ԺԳ. 11)։

Վաղմոսին այս խօսքը մեկնիչներու կողմէ երկու կերպով հասկցուած է. մանք զայն նկատած են մէկ կտորը փառաբանական օրհներզի մը, յօրինուած՝ Դաւիթի օրով կամ իրմէ նոյնիսկ, և իր տաւիլին վրայ նուազուած, ի պատիւ իր նուիրագործած Սիոնին. իսկ ուրիշներ զայն կը համարին կարօտի հառաջանք մը՝ Բարեկոնի զերեալներէն՝ ուղղուած դէպի Երուսաղէմի Սիոնը, որ, իբրև մարմարումը իրենց կրօնական և ազգային իտէալին, ինչպէս աստղ բեւեռի՝ իրեն կը քաշէր անոնց նայուածքը, իրենց տարաշխարհիկ կեանքի ալեկոծումներուն մըլոցին։

Վերջին բառերը՝ «ի դարձուցանել Ցեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ», միաքը արդարէ կը տանին դէպի երկրորդ մեկնութիւնը, խորհիլ տալով ողբական այն եղերերզներուն, որոնցմով Երբայցի հազներգակները կը ջանային սփոփել նժդինութեան մէջ աղեկիզուող իրենց ազգակիցները հայրենիքին և անոր սրբութիւններուն յուշքսվը։ Բայց որովհեան Սաղմոսաբանին մէջ երկու անգամ զրուած է այս խօսքը պարունակող Սաղմոսը, նախ ԺԳ. և յետոյ ԾԳ. զուլիին մէջ և զերեէ ճիշգ միեւնոյն բառերով, միայն մէկուն մէջ ելոհիմ ու միւսին մէջ Ենովա անուններով արտայայտելով Աստուծոյ զաղափարը, կարելի է ընդունիլ որ իսկապէս հին բանտառեղծութիւն մը եղած լինի ան, թէ ցընծութեան առիթներով երգուած՝ փառքի օրերուն, և թէ արտօնութեան ժամերու մէջ՝ առ չուրբ Բարելոնի։

Ամէն պարագայի մէջ, սա է սակայն ամենէն ճշմարիա և այս պահու զմեզ ամենէն աւելի շահագրզուող կէտը թէ Աստուծոյ ժողովուրդին ըմբռնումին մէջ, այդ անունը՝ Սիոն՝ երկար գարերէ ի վեր հոմանիշը զարձած աստուածային սիրոյ և զօրութեան, անոնց հաւատքին խանդակառութեանը առջև կը ներկայանար իբրև անձնաւորումը Ենովայի գորովին և խնամակալ հովանաւորութեանը՝ նկատմամբ իր ժողովուրդին։

Պաղեստինի և նոյնիսկ Երուսաղէմի շրջակայից մէջ իրենց երեւոյթովը շատ աւելի աշբառու լինուերու կարգին, Սիոնը, այդ փոքրիկ բարձունքը, ընտրուած էր կարծես Աստուծմէ, ճիշգ՝ ինչպէս կը նկատէ իր խորքին մէջ կրօնազգած մատենազիր մը՝ իր փոքրկութեանը համար նոյնիսկ. վասնզի Տէրը, որ ամենակալ է և ամենազօր, կը սիրէր փոքրերը և տկարները, անոնք որ

խրոխտանք չեն պարզեր իրեն դէմ. շէ՞ որ ինքն իսկ ըսեր էր եսայիի բերնով. « Թ՞ բնակեցաց, եթէ ոչ ի հեզս և ի խռնարհ» :

Այսպէս կամ այնպէս, երբ Վկայութեան Խորանը, Խորայէլացւոց հաւատաքին սրբութիւնները տաղաւարող այդ շարժական յարկը, և Աւխտին Տար պանակը՝ որուն մէջ կը պահուէին Օրէնքին տախտակները, ծագկած գաւաղանը, մաւան ային սափորը և ոսկի բռւրգառը, ամէնքն ի միասին՝ յոյսին մուրհակները դէպի իր կոչումին իրականացումը ընթացող ժողովրդի մը, երբ, կ'ըսեմ, այդ երկութը՝ Խորան ու Տապանակը՝ անապատի ատանքներէն, Փառանի լեռնաշղթաններէն, Սինայի կայծակներէն, Բասանի մութ կաղնեստաններէն, Յորդանանի վիմատարած ալիքներէն, Գաղգալայի հանգիստէն, Սելովի դադարքէն, Էմմառուսի արկածներէն և Կարիտաթարիմի քսանամեայ օթեւանումէն ետքը, Դաւիթի հանճարէն և քաջութենէն երկնուած ազգային վերածնութեան օրերուն, փոխադրուեցան արքունի պալատին դրացնութեանը մէջ՝ այդ բարձունքին վրայ, այն օրէն Սիոն ժողովուրդին զիտակցութեանը մէջ կը փոխարկուէր անրազդատելի նուրիականութեամբ վեհացած սրբավայրի մը, որուն մէջ Տէրը կը բնակէր. մինչև այն տաեն անոնց տեսած բազիններն ու դարինները մոռցնող աստուածային տուն մը, որ այնուհետև, փառքի և վիշտի, յաշողութեանց և ձախողուածներու պատմական օրերուն ազգային խզճատանքին առջև պիտի պատկերանար իբրև որչափ ազգային՝ նոյնքան և կրօնական յիշատակարան մը, խորհըրդանշան մը, յաւիտենական ազբիր օրհնութեան, սրբութեան և զօրութեան :

Սաղմոսն ու մարգարէութիւնները, Խորայէլի կրօնական հոգւոյն և ցեղային խզճատանքին ամենէն հարազատ այդ արտայայտութիւնները, այդ զգացումն ու ըմբռնումն է որ կը խերկայացնեն զանազան եղանակներով, այդ բարձունքին վրայ ցուցնելով մերթ աստուածային զօրութեան, փրկութեան և հովանաւորութեան սրբարան մը («Հաճեցաւ Տէր ընդ Սիոն», «Ո՞ տացէ ի Սիոնէ զփրկութիւն», «Առաքեսցէ քեզ Տէր օգնութիւն ի Սիոնէ»), մերթ օրէնքի և արդարութեան պատգամատեղի մը («Լցաւ Սիոն իրաւամբք և արդարութեամբ», «Մերժեցան ի Սիոնէ անօրէնք», «Օրէնք ի Սիոնէ ելցին»), մերթ խաղաղութեան և սուրբ կեանքի պապատանավայր մը («Ի Սիոն դիմեալ ապրեսցուք», «Փամիցուք ի Սիոն»), «Եկեցցուք ի Սիոն առ Տէր Աստուած Խորայէլի», «Երանի որ ունիցի զաւակ ի Սիոն»). Սիոն՝ հաւատքի անառիկ ամրոց, որուն պատմական և գաղափարական նուրիականութեան մասին որ և ուրացում ի սպառ անհանդուրժելի պիտի զանէր հանրային զիտակցութիւնը («Վասն Սիոնի ոչ լուցից») :

Նոյն այդ զգացումն ու ըմբռնումը շէ՞ միթէ որ մինչև այսօր տակաւին կ'ոգեւորէ այդ ժողովուրդը, այդ միակ բառին՝ այդ պզտիկ անունին մէջ խտացնելով իր ամբողջ սիրտն ու միտքը, իր զերազոյն իտէալը, իր անցեալին յուշը և աղտղային ձգտումը բովանդակապէս :

Ինչ որ հինն Խորայէլ այդքան սրտաթունդ խանգավառութեամբ կը զգար ու կը զգայ տակաւին նկատմամբ իր կրօնական և ազգային մտատիպարին, կարելի է ըստ թէ ամէն ժողովուրդ, եթէ ոչ արտաքին նոյն ձեւականութիւններով բոլորովին՝ բայց ներքնապէս և համանման խորքով մը կը զգայ և զգացած է յա-

ճախ իր գոյաւթեան ամենէն բախտորոշ վայրկեաններուն մանաւանդ՝ վերաբերա մամր նոյնպիսի իտէալի մը :

Քրիստոնէութիւնը, որ հակառակ իր քարոզած համամարդկային բարյականութեան սկզբունքներուն, իւրաքանչիւր ազգի մէջ աւելի պայծառացուցած է իր աղդային ինքնութեան զիտակցութիւնը, միւս կողմէ աւելի խորացուցած ու մշտակած է այդպիսի մտաժիպարի մը սէրը ժողովուրդներու մէջ : Եւ սակայն Աւետարանի հաւատաքը պաշտող ազգերուն համար թէն էտպէս ուրոյն զգացումներ են կրօնը և աղջութիւնը, բայց իրականին մէջ այնքան հաշտ են անոնք միմեանց հետ և այնքան դաշն միմեանց նկատմամբ որ զողցես կը միանան իրարու հետ իրբի միաւորեալ միութեան մը մէջ :

Եթէ այս տեսութիւնը ինչ ինչ կողմերով դեռ տարակուսելի կը թուի շատերու և նոյնիսկ մեզի, անիկա անվիճելի է սակայն այն ազգին, այն ժողովուրդին, այն ցեղային միութեան համար որ մենք ենք :

Ի զուր չէ արդարե որ Հայը շատ կանուխ ժամանակներէ, քրիստոնէական գրականութեան լոյսին տակ իր ազգային զիտակցութիւնը կազմուելէն ի վեր, և հետազնետէ աւելի ևս, ինքզինքը կոչած է նոր Խորայէլ . այսինքն խորհած է թէ այն հոգեկան և ցեղային առանձնաշնորհութիւնները զորս ան սովոր էր ինքզինքին վերագրել՝ իրենն ալ եղած են մեծ շափով, ու ինքն ալ իրաւունք զգացած է ինքզինքը իր կորզին համարելու ժողովուրդ մը՝ արժանի երկնային բացառիկ հոգածութեան, ժողովուրդ մը որ՝ սկզբէն տէր իր կոչումին՝ իր մէջ ոյժը կը զբայ և կը շիսէ՝ իրուգուծելու այդ կոչումը, ի զին ամենէն անեղ դժուարութեանց տիրանալու համար իր հակառակարին, որուն բարութեան մասին միշտ ալ բարձր եղած է իր համոզումը : Ասոր համար է որ Հին Կտակարանի պատմազր սկան էլեբրէն շատերուն մէջ կարծած է ան յաճախ իր կեանքը կարդալ, մարդարէական պատգամներուն մէջ իր ապազային նախազդեցութիւնները լսել, ու բարոյական և իշաստասիրական զիրքերուն մէջ կանգ առած է յաճախ սկզբունքներու առջե, որոնք կարծեալ ուզգակի հոգիին կը խօսին : Խոկ Սաղմոսը, Յըրայական ազգի այդ առաջուածախտան զուսաններութիւնը, իրենն է զգացած նոյն ատեն :

Փորձուեթի եմ անգամ մը ըսելու, ու շեմ քաշուիր կրկնելէ զայն հիմակ հոս . « Մաղմոսը, ցաւին զիրքն է ան, որ մեր Ցառապանքին աղեխարշ պատմութիւնը կ'աւանդէ մեզի, բայց նոյն ատեն Յոյսին մատեանը, որ մեր երազներուն երզը կ'եղանակէ հոգետաւիդ խորհրդաւորութեան մը սրտառուչ արրտմութեամբ : Ասոր համար է որ Սաղմոսին այն տողերը կամ համարները, որոնց մէջ ազգային մտաժիպարի մը խորհուրդը կայ, մասնաւոր ձգողականութիւն մը ունին մեր սիրտերուն համար : իսկ այդպիսիներուն ապահովաբար զիխաւորագոյններէն մին է այն զոր յիշեցի խօսքերուս սկիզբը . « Ո՞ տացէ ի Սիոնէ ըգ-փրկութիւն Խորայէլի, ի գարձուցանել Տեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյց (Ալի, երանի թէ Սիոնէն զար Խորայէլի փրկութիւնը, ու Տէրը այս ժողովուրդը պարձնէր իր զերութենէն) :

Այս՝ Սաղմոսին այս առևնը իրաւունք ունինք մերինը եւս նկատելու, արովնեան մենք ալ սմնեցած ենք և ունինք, ի զաղափարի մանաւանդ, մեր Սիոննը : Տեղը չէ անշուշտ հոս, իր տեղւոյն զրայ նոյնիսկ թէն, ըսելու թէ

այդ մտասեւեռումը ինչ չափով պատճու եղած՝ կրնայ ըլլալ որ մենք յատկապէս շատ կանուխէն այս սուրբ բարձունքին վրայ ունեցած ըլլանք, իրեւ աեսակ մը հոգեկան անառիկ ժաւանգութիւն, մեր տեղը. բայց ինչ որ չենք կրնար շըսել, կամ ինչ որ բարձրադադապէկ պարտինք յայտարարել միշտ՝ սա՛ է թէ Հայը սկզբէն ունեցած է իր կրօնա-ազգային իտէալը, որուն վրայ կանգնած է իր ազգային գոյութեան և ազգայնական ինքնութեան շինուածքը, և որմէ ակնկալած է, իր կեանքին ամենէն ճգնաժամային շրջաններուն մէջ մանաւանդ, իր քաշութեան՝ յոյսին և հաւատքին ներշնչումը:

Բայց դառնանք ոսկեղէն համարին. «Ո՞ տացէ ի Սիռնէ զփրկութիւն Խորայէլի, ի գարձուցանել Ցեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ» (Խցիւ Արունէն զար Խորայէլի փրկութիւնը, ու Ցէրը գարձնէր իր զերեալ ժողովուրդը): Արդարեւ մեզի համար մանաւանդ ըսուած խօսք մըն է այս, մեր կուրծքերէն ելած դարաւոր հառաջանք մը. Սիրոնը մեր կրօնա-ազգային մտատիպարն է, կամ, զայն խորհրդանշող հաստատութիւնը, Հայաստանեայց հաւատքը, ուր, ինչպէս երբեմն ի Հինն Սիրոն, կը պահարանուին մեր յոյսին մուրհակը, մեր պատմութիւնը իր մէջ կրող ասպանակը, մեր Եկեղեցին, ծաղկած գտւազանը, խօսքին կենդանարար ոյժը և ազգուութիւնը, ոսկի բուրգառը՝ բարեպաշտութեան կնդրուկը, Կտակարանները՝ օրէնքին և արդարութեան պատզամատումատեանները, «զփրկութիւն Խորայէլի»՝ զմեզ կեղեքող անիրաւութեանց ըլունութեան մեր ազատազրումը, «զգարձուցանել զգերութիւն»՝ հողմակոծեալ ցըրուածութեան մէջ տառապակոծ վիճակի մը վախճանը: Կէտ առ կէտ, բառ առ բառ մեր ազգային դրութիւնն է որ կը պատկերանայ այդ տողերուն մէջ,

Հարկ չկայ սակայն կառչիլ անպատճառ բառերու նիւթական նշանակութեան. այդ խօսքը բարձրօրէն իմաստալից է իր հոգեւոր և բարոյական նշանակութեամբ մանաւանդ, որ է սա. կրօնական իտէալն է ազգի մը կեանքին բարգաւաճումին ամենէն կարեւոր ազգակը. ու այս սկզբունքն է որ զերազանցապէս ու բարցուցօրէն կը լուսարանէ մեր ազգային հոգեբանութեան ամենէն կարեւոր մէկ երեւոյթը: Անհայրենիք ժողովուրդ մը կրնայ ապրիլ իրեւ ազգ, երբ իր մէջ առողջ է կրօնական կեանքը և անկէց ծնած բարոյականը. կրօնական մտատիզ սրէ գուռկ՝ անհաւառ ազգերն է որ չեն ապրիր: Այս տեսակէտով ինչ որ ճիշդ է անհաւան համար՝ առաւելապէս ճշմարիտ է հաւաքանութեանց համար:

Մէկ կողմ կը գնեմ այս մասին ուրիշ ազգերէ օրինակներ և ապացուցներ յառաջ բերելու հոգը, ու կը փափաքիմ բաւականանալ միմիայն մեր փառապէս: Մեր պատմութեան ամենէն անապահով, ամենէն կասկածելի ու վանդակուոր այն շրջանին, Ե. Դարու առաջին կիսուն մէջերը, պիտի փշրուէինք, պիտի կորսուէինք իրեւ ժողովուրդ և իրրկ ազգ, մեր, ամբողջ անցեալովը, եթէ բարձրագոյն իմաստութեամբ և անհամեմատ սիրով լուսաւորուած մեծ հոգիներ մեր գոյութեան նաւը կապել յաջողած շըլլային հաւատքին, այն ապատաժին, փրկութեան այն վէմին, որ մեր Եկեղեցին, մեր Սիրոնը եկաւ: Անկէ եկաւ այն ժամանակին մէջ մեր փրկութիւնը. ան եղաւ այնուհետեւ ընդմիշտ մեր ազգային գոյութիւնը իր մայրական գդուանքներուն ներքե պատսպարող և հոգա-

նաւորող զօրութիւնը : Ա՞ն իր ծոցին մէջ թխոեց ընդ միշտ մեր ապագային յոյսը , ան զօրացուց և մեծուց մեր հաւատքը Աստուծոյ , ճշմարտութեան , արդարութեան , բարութեան , սիրոյ և այն բոլոր առաքինութեանց մասին , որոնք մարդերը և ժողովուրդները ազնիւ , քաջ և դիւցազնական կ'ընեն . ա՞ն դասդիմակեց զմեզ քրիստոնէական սուրբ քարոյականով , սովորեցուց մեզի դիմադրե աշխարհի շարին , մերթ բուռն ոգորումի սաստիւթեամբ և մերթ լուռ համակերպութեան կրաւորականութեան մէջ չեզոքացնել մեր վրայ խուժած արհաւիրքներուն ծանրութիւնը :

Դիտուիք է և արժանի նկատողութեան որ մեր մէջ քաղաքական կեանքի դրութիւնը իր ամենէն յաջող և ամենէն նուազ օրերուն միշտ անբաժան մնաց կրօնական իշխանութենէն . Հայրապետական Աթոռը , Հայ Սիռնին ամենէն սըրատագրաւ նշանը , կը փոխադրուէր հոն ուր կը կազմուէր պետական ոստանը . ու նոյն իսկ կը բազմապատկուէր այնքան՝ որբան , հանգամանքներու համեմատ , կը շատնային քաղաքական կեդրոնները : Այդ երեւոյթը բաւական չէ բացատրել միմիայն կառավարական - վարչական շարժառիթներով . անոր բուն պատճառը պէտք է փնտուել այն կրօնական և զաղափարական ոգիին մէջ , որ սկիզբէն ի վեր տարրացած այս ժողովուրդի նկարագրին մէջ , քրիստոնէական թուտկանէն ասդին աւելի տիրական ներգործութիւն մը դարձած է անոր հոգւոյն մէջ : Կրօնական իտէալը յարագրուած քաղաքական յոյսերու մտատիպարով մը , մեր գոյութեան խարիսնը և զօրութիւնը եղած է միանգամ ընդմիշշ . մեր երկու կեանքերուն՝ կրօնականին և քաղաքականին՝ պատմութիւնները , առիջուած ու թեզանուած իրարմով , համաձայնուած են այլեւս այնպիսի հիւսուածքով մը , որ վերացումներու մէջ միայն պիտի կարելի ըլլար բաժնել զանոնք իրարմէ , իրականին մէջ այնքան միախառնուած , շաղկապուած այդ կեանքի վիճակները :

Այդ այդպէս է , զանդի իր խոր հաւատքն է թէ կրօնական իտէալէ զուրկ ժողովուրդ մը զրկուած է կեանքի բարգաւաճման ամենէն կարեւոր աղդակէն : Մենք մեր Սիռնին , մեր հաւատքին՝ մեր Եկեղեցիին ուղղուած ենք միշտ , ակէկ ակնկալելով մեր փրկութիւնը , անկէ յուսալով բարոյական և նոյնիսկ երկրաւոր պատագրումը :

Ու պատմութիւնը միթէ ահա ինքինքը չէ՞ որ կը կրկնէ այսօր . Հայութեան ամենէն տխուր , շուարտ ճակատագրի այս շարափաստիկ օրերուն դէպի սւըր ուղղուած են նորէն իր աշքերը . ո՞չ ապաքէն իր Սիռնին , այսինքն իր հաւատքին , իր Եկեղեցիին . ո՞չ ապաքէն իր կրօնական իտէալին : Բնագդակա՞ն թէ զիտակցական է այս կեցւուածքը կամ վերաբերումը ազգին ... երկու պարագային ալ կը հաստատուի մատնանշուած ճշմարտութիւնը :

Պէտք կայ զօրացնելու դժբախտութենէ դժբախտութիւն քաշկոտուղ այս ժողովուրդին յարումը այդ նուրբ մտատիպարին . անիկա՞ որ խորհուրդն է Անոր որ ոչինչէն ինչը ստեղծագործեց , կրնայ նորոգել և վերականգնել դէպի անկում մղուող ժողովուրդները . Ոչինչ այնքան հզօր է և փրկարար՝ որբան ինչ որ հոգեւոր է և բարոյական :

Որդիք Սիռնի , Աւխտ Եկեղեցւոյ , թոյլ չտանք որ դէպի այդ մտատիպարը ուղղուած նայուածքները մթագնին պատրանքներով : Սիռնի նուիրական

Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԻ ԽՕՍՔԸ ԼԵՆԻՆԱԿԱՆԻ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

10 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1989թ.

Կումայրեցի Հայքեր, վետահար հարազաներ Մեր,

Ցիսօնմ էք դուք այն օրը, ուղիղ մէկ տարի առաջ էր: Օր չէր այդ, այլ դժոխիք տեսիլք, աշխարհի կործանում, երկնքի փլուզում եւ յետոյ՝ մահուան ուրուական, դիակներ, դիակներ, դազաղներ, գերեզմաններ, սուզ ու շիւան անվերջ, մայրեւ խենքացած, ողջ - ողջ մարմիններ բաղուած աւերակների տակ, ժպիտներ սառած, հոգիներ մեռած, յոյսի ասդիրը բոլոր յանգած, կեանքի երազը խաւարում կորած ...

Ո՞վ, ո՞վ պիտի պատկերի դժոխիք այդ օրուայ, ո՞վ պիտի չափի վիճը ձեր վետի, անվերջ սարսափի, արին արցունիքի ...

Եւ յետոյ մի ամբողջ տարի, անհատում օրեր, ողը ու արտասույ, զրկանք, տառապանք, անվերջ հառաջանք ...

Միրելիներ, ինչպէս մէկ տարի առաջ, այն դժոխ օրերին, այսօր էլ ես եկել եմ ձեզ մօս վերոտին, ձեզ են ողբալու ձեր նակատազիրը դաժան, ողբալու ձեր մեռելներին, ձեր երիաններին եւ աղօթելու նրանց հոգիների համար:

Այն օրը, Գեկտեմբերի 11ին, ես Ս. Էջմիածնից եկել էի ձեզ վետակցելու, ձեզ միսիքարելու, բայց զգացել էի իմ անզօրութիւնը, իմ յուտահասութիւնը: Հզգուս մէջ աղաղակում էի Սաղմոսներգուի նման:

«Փրկիր մեզ, Տէր Աստուած, ջերեր հասնում են մեր վզին, ընկողմում ենք դէպի խորիք անզնդիք եւ տեղ չունենք ոսք գնեիլու: Ձեր հոսանքները տանում են մեզ, եւ հեղեղները անցնում են մեր զլիի վրայով: Մեր ուժերը սպառւել են աղաղակելուց, մեր կոկորզը այրում է կրակի մէջ, մեր աչերը նանցում են օգնութիւն սպասելուց՝ Աստուած» (Ասղմ. ԿԸ. 2-4):

բարձունքին զրայ, ուր մեր նախնիր աւելի քան տասնըեօթը դարերէ ի զեր երկրպագած և ինքզինքնին նույիրած են այդ զաղափարին, այս սուրբ կամորներուն ներքն, ուր Գլուխ մը և Աթոռի մը յիշատակը, այսինքն մտածումի մը և իշխանութեան մը խորհուրդը մեր առջև կը լուսաւերեն մեր զորդունչուաթեան դաշտը, ամրացնենք սիրոյ և նույիրումի մեր ուխտը այն ժողովուրդին համար, որուն արեան և հաւատքին ժառանգութեան զաւակներն ենք ամէնքս, և առաւելազոյն եռանդով և զիտակցութեամբ պատրաստուինք այն ծառայութեան, որ բաժինն է մեր բաժակին, և զայն շնորունիք ի միսիթարութիւն մեր սիրելի ոզգին, ի շինութիւն մեր Սուրբ Եկեղեցւոյն, Խեկեղեցւոյն Հայաստանաեայց, ի պարծանս առաքելական այս Սուրբ Աթոռին, և ի վառ Աստուածոյ Հօր և Արդույն Միաձնի և Սուրբ Հոգւոյն, Ամենասուրբ Նըրորդութեան, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն:

ԹԱՐԳՈՒՄ ՊԱՏՐԻԱՐՔ